

ԱՍՏՈՒԾՈՅ



Ինչ որ սրւիր, ամենառաս Հայր, ինծի,
Այն ամէնն ես ճառապանով շարժուցի,
Շրմորհմենուդ վրայ, ինչ, ցողն արցունքի:

Ծաղիկներուդ պէս, ծառերուդ պէս բարի,
Կուսամ հիմա ինչ որ սրւիր ինձ ձրի,
Փախախտ է լիկ տուրքը շնորհիդ չըսպառի:

Ինչ որ սրւիր ինծի իբրեւ բեռ ու գանձ,
Համբուս վրայ կ'ուզեմ բաժնել աննախանձ,
Ու քեզի գալ բեռս թեթեւ, գանձըս շարժած:

Արդէն, ո՛վ Տէր, վրասահութեամբ մ'ահա խոր,
Կը մօտենամ յաւերժութեանդ օրէ օր,
Պանդուխտ մ'ինչպէս կը մօտենայ ճանն իր հօր:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ



ՄԱՐԴՈՒՆ



Կը տեսնես թէ խորհուզն այս խորհուն,
Կը լեցնէ որ միջոցը անհուն,
Իբրեւ ձեւ, իբրեւ լոյս, իբրեւ գոյն.

Կը լրսես թէ ձայնն այս դաւն ու խոր,
Քայքայման, կառուցման երգն հրգօր,
Հիւլէէն մինչ աստիճան հեռաւոր.

Արբեցած գինիովն արեւուն,
Կը թել մերթ հոգիդ թէ հեռուն,
Յոյզերով, կարօտով անանուն.

Թէ կ'այրիս Մորենին գերդ անկեզ...
Ուրեմբն, իմ եղբայր, վե՞ն ու ճեզ
Սա սիրքը թող նրւէր մընայ քեզ:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ